

ընտանիքներ, եւ որոնց հասցեները և Տաշեան
յղած եր ինձ սապէս,

- a) Hermet Clem., via Aquedotto 22
 - b) Hermet Ed., via Aquedotto 48
 - c) Hermet Guido, via Coronio 3
 - d) Hermet Luigi, via Aquedotto 22

Ասոնց թէ ես, եւ թէ զ. Կտորիկան նա-
մակներ գրեցինք եւ առղեկութիւններ Տար-
ցոցինք իրենց բժիշկ մեծ Հայրեպան մասին
բայց գժրախտաբար իրենց լութեամբը զմեզ
պատուեցին. անսցմէ մէկը միայն այնպիսի պա-
տասխան մը յշեց, որով յայտնի եղաւ թէ չեն
ուզեր յայտնել իրենց Հայկական ծագումը, եւ
ամսթ իսկ կ համարին զան գիտնայ:

Է՛Տ, պի՞ հոգ, ամօթը իրենց, բայ և որ
պատման թիւնը ցոյց կու առյ մեզ լիքնց հայկա-
կան ծագումը, եւ մենք ալ կը կարդանք զայն
այսօր՝ անգամ մը եւս հառաջանօք կիշենլով ու-
երենելով մը ոռակադիր Պարտիակացի Ա-
հան վարդապետն այն նշանաւոր խօսքը՝ թէ,

“Հ-յը մ-քը ըլլ-լ-ն է իւ զ-րէ ալլ-լ-ն-Դ
Մ-րդը Հ-յ ըլլ-լ-ն է իւ զ-րէ բ-ու-կ-լ-ն-”
Բերս, 7 Մայիս 1904:

Տորթ. ՎԱՀՐԱՄ Յ. ԹՈՐԴՈՒՄԵԱՆ



ШАРЬЦІ ЗЧЕСІЦІ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ՔՐԻՍՏՈՅԱՆԵԿԱՐՊԵԼՎՈՅԱՆ
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐԱՐԱԿԱՐԾ-ԱՐԱՐԱԿԱՐԾ-
ՏԵՂԵԿԱՆ ԵՎԳՈՐԴՐԵՐՈՒՄ ՀՐԱՄԱՆ

(卷之三十一)

Հարեւած: Սաշմանասար Բ. Պարտավայշ Արագիշ եւ Հարհար իշաւ, այլեւոյլ քաղաքներ առաջ եւ՝ իրամաւարին եւ Կաթիի գեմ արձաւած ըլլինենէն ետք Հարհարի ի իր պահանջնեց Աստիճնի ատեն Հարհարի փառկիշեր կիբ-բա անոն իշխանը: Խորարատայ պահանջրութեան համամատ Ասրեսանցոց թագաւոր այս իշխանը պաշարեց, մայրապաշտիք գրաւմնն ատեն զինքը գերեց եւ երգին վարչութիւնը ասորեսանցի կուսականի մի յահանձն: Տարեցրութեանը քիչ մը ասրբեր կը պատմեն. Հարհարցին Ելվակիր Պարտաս անոն իշխանին ազնութեանը վրա վատահելվ վանակեցի իր բնակը իշխանը: Սարոն պատերազմի մէջ գերեց բռնաւած անձինչներ բրաս եւ Հարհարի մէջ բնակեցոց: Քաշիքի երեսրութ դաւան ընդարձակեց զից շըշակոյ երերի մատցնելով. — Սարուեսանցոց սոլորութիւնն եր քանի մէ կարեւոր նա հագներին ընդարձակել ի վաս ոյցը, որուն զի մարտիկան

փաքք փոքր սեհակ թիշխանութիւնը զերման : Հարհածար գաղաքը Ասորեստանից գերիշխանութիւնը Մարտաց վրայ պահելու հերթու կառաւու մը ըլքառական լաւ, ամբողջ պատճեն է ին պահականց ուղղակի պատճենական Արաբարսութ ալ ցուցըներ համար որ այս քաղաքն Ասորեստանի հետ միացաւ եցաւ, Հարհածար անոնք փոխեցաւ Կոր-Ծովականի վրա (Ասորի թիւ թամբ կամ պահանչէ) : Թե այս անոնք տեսական եղանակ չափ ամառականութեան եւ ինչու որ երր Ասորեստանցից Մարտաց վրայ իրենց գերիշխանութիւնն իրացրուին, այս անոնքներ ալ նշեն եղան : Հարհածար անոնքն նաև ամառականութեան միջաւ կը կանգնիկինք : Հարհածար երկիր ընդարձակութ մը ընդունեցաւ Սամերիք թագաւորեն, որ ասոր միացաց եւլիկ(պի)է առած Իրաս-Բարրուա գաւառը : Ասորհագոտին ժամանակին մազանց ընտանիք մը Հարհացրց կ սահմանն ելլպակ պիի, կ անոնքն Ասորիունն, որ կ երթեայ թէ եւլիկան քաղաք մնն եր : Ասորեստանի թագաւորց ժամանակին յասած Հարհարի գյուղին ունեցած ըլլաւան յիշատակարն ունիւնեան Ավելի (թէ 186) սերն թէ Դունակի իշխանութեան երկու տարիներն կը հօսուին ամբ աւերման կարհութիւն Այս էւն ուրիշ տեղեր ու կը յիշուի : Տեղ մը կը յիշուի կարհարի մէկ թագաւորութ կիւրուոր անոնքն : Շատ հորեցի է որ կարհար հնի ձեւն ըլլայ Հարհարի ականքի կը հետեւի որ այս անոնքներն իրարա հետ նոյն ըլլան :

Սարգսին Հարհարի հետ միացուցած վեց գտաւաներն են. 1. Արտակը: Այս գտաւանի անասաբը կը կոչուէր՝ “մըրին Հօնացքը!”, և ասորին Հօնացքը կը կոչուէր 2. Բժիշկ-ի բարուս- գտաւանի անասաբը. Առէտ ի հետեւի թէ Սարգ. Տարեգը. 83 տեղը, ուր “մըրին եւ ասորին Հօնացքը լայ” [բանուկը] մարդոց Հարհարի վերաբերելու գոյս է խօսքը, աչքի առջեւ առի Արտակը շղչուի է Բիթուանաւառայշը բնակիները ու Բիթու- բերքի հետեւելով իննակը բնել թէ Արանիցու- նց պիտի ըլլոյ Տիգրադի պիտիսեր Գ. Ի. Տարե- գը բութ եանց Երիտրիական հետ ։ Խամաճան երիտրի- ներու մէկ ցանկին մէջ կը հանդիպին Աւանդով- առան. Հաւանորէն զանուանելու է կ ար առանձն Արանիցու = Երիտրիանչուէ: Սարգսին նախորդ- ները կը լինեն Արտակ անունով երկիր մը, որ բրեւեւսթին՝ Արանիցուի հետ նյոն է: Սա- մանաւար Բ. Թագաւորութեանը 24Հ տարին՝ Պարտուայէ Արագիս եւ Հարհար ինքու Սամօ- րաման Բ. Սարգիսա - Շիս-Ասկրաստ գալով՝ վիմարքին անցու եւ հասու Արագիսա, ուր Երկիրն իշխան՝ Մասուսաբը Ասորեստանցոց դիմոցն ելաւ, բայց ճակատան մէջ պահանջաւացա- նիքը եւ իր Տարգիսերէն 1070 հոդի: Մեռեալ- ներու մարգնիներն անունդները նետուեցան: Աթշառ եւ շախար յամբուղերն են մերըն աւա- խնիսն: Տիգրադի պիտիսեր Գ. Ի. մանանի Արա- գիսիք մէջ կ'իշխէ Ռուս-սարքի անունով իշխան մը, որ Ասորեստանցոց բանակիներուն մատենալուն՝ փափառ, այնպէս որ բաւան առանց աշխատու- թեան աւադ առա նժադյա, արշան, օչիքն եւ լո- զուարթ բառած քար: Արագիսա Տիգրադի պիտիսեր

Սամարգար չուցեց Շռոտ (Unters. S. 88) իրաւամբ Արագիշ Հին անունն կ'ուզէ անձնել՝ Դրօսչն անունն մէջ, որ ներքին Մարցը քառակ մին է՝ յշւամած Պալմանոս քաղ (Զ, 2, 16), Գալով Բամատուա անձնան, պիտի ըսներթ թէ առ նախարք ընտանեաց մը անուն էր. այս անունը կը կրեն, ըստ արձանաբարութեանց Արագիշալ իւ իւ հշանք Բդի գաղտնաքանչեար Գ-ի անուն, եւ Արակազմաքանամայի համակար Ասորիադափնի անունն է. այս երկու գէպքին մէջն ալ անունն քիչ մ'այլ-այլ կերպ նամատանեաւով կը ներկայանայ: Արդ՝ երկու կը կամ ամսանութիւն կարենի եւ կամ Մարտուանի մէջ նամատան կամ Բամատուա անունով բազմաթիւ ընտանիքներ կային: առանց իրարշան ազգակցութիւն անձնաբար, իման Արակազմաքանայի և Արագիշալ իւ յիշեալ երկու քառական անձնեարներ, իման մոյց երկիրը Համատական կը Ասանորէ Թիո-Բամատուա: 3. Ա-րէ-նոս: 4. Ալիշ-ը Բդի երկրքի այս անդ Արագիշ Տիրիսիկի հետ նոյնացնելի քանակաւոր չեմ Յամարի (անս էջ 193): 5. Ը-շո-ր-ը: Սկի յայտապէս տարրեր կ կառա-սոնի նախարքաց մէջ յիշուած Սո-բոր-ու-ու-ու բուտան-ներն, որ Գիմմերացց, Մարց եւ Մանեանց հետ համասկարդ կը ներկայանան Ասորեսանին Ամեն-նեն լաւն ի առաջ ընափակչոց Փարք Անդյ մէջ վիճակել եւ ապա զանոնք Ապարագ ըստաւ ժա-ղվզիքնեան հետ նոյնացնել, որ Հին-պարսկական արձանաբարութեանց մէջ մէջ մը Յանան (= Յոնիս) անձնեն լաւած ի առաջ մ'այլ մ'այլ կատապաթուկս (Կապպատուկիս) եւ Յանան անձնան մինչեւ կը յիշուն: Մ'ծառպէս մէջ սիթք է թէ արգէօք Ա. Գրոց Սեփարաց (Արդիս 20, հ. թթ. թթզ. Սեփարաց), ուր Խրանուսիմն գէրի ասորածները իւ ընակին, Մարցը Ծեփարացը հետ նոյն է, թէ Փարք Անդյ Սապարացին հետ: Առաջնորդ կողմէն Ծագերէ եւ Դեկիլ, իսկ Սեփարաց = Սապարաց հաւասարութիւնը կը պաշտպանեն Ծպիցէ, Նուորդէ եւ հ. Հագէն: Քեղինս նոյն դիմքը Կիւդոյ կողմէ կ'որոշ, եւ առանց քննելով կը թշուու Ապարագ եւ Տարօնէ անունու սուս- դարանական աղերսին ինդիրը — աղերս մ' զը իննէն Տարքը Լասոն, ին կո այս աղերսին դրան- թիւնը շատ տարակուսակն կը պահեմ: Ա երեսա- համասկա կարեկի էլ որոշել թէ այս երկու սկսու- թիւններէն մն աւելի ընդունելի է: Ես աւելի պատշաճ կը համարմի Անդիրապն արեւելինս եր- կիր քը համարմի: Վասն իւ արեւելիք կան սորիշ գաղտնեներ ալ՝ Պալմականին ըստքանեներով կազ- մանաւ: Այս մեջորյան լւծուում սերս կամ սուն Արդիս գրոց ծագմանը ժամանակին հետ: Այս- ջապէս սա կէտն ալ շշտուինք որ Համեմը սուսու- (նոր)-գոս անձնունը Սանուարուս: անձնուրուս = սուսուրուս (= բանուլ): Բդիրագահն աւեւերն օգնու- թեան առնելով՝ թուրաւն Սեփարացայ, կը մինէ: Ա. Գրոց Սեփարացը Համեմը Կապպատովիցից կամ Պանտոս մէջ կը վնասէ: 6. Ա-րէ-ն (-)? Այս իւ պա- պիտի քը գաւառներէ Հարաբիր հետ պարտած ըլլան՝ ըստ Արագիշալ Արագիշ. 83—84 թիւ- Սունէնիսուտ (անս միքը էջ 187) եւ Ա-դորուս:

Սարգսինի թագաւորութեանն առեն Աւպարիտ
գաւառնի վրայ կ'էշեր Սաղբետնու իշխանը:
Աւպարիսից մէկ գաւառակը Ռյանեսուի կ'ա-
նուանուեր:

Երբ ճարշար վերաբերոց կամ անոր
մտերք գտնուող տեղ յառաջ կը բերէ Սալիմանա-
սար Բ-ի կոստիկներ, Հայլանդի, Եսթոնի,
Լիտվ, ին:

Հարհար երկրին գլուխ որսչւլը թէեւ ոյլ
եւ այլ ինաւաներ տանիք, առկայն ատանց մնանկ
անորոց են, որ շարժենք բաւարար տեղ է
որուն: Հարհարի կենդրունն ընդհանուպէ
կ'որոշւի իր հրամափակումը գտնուող Արագիշ եւ
Պարսաւ երկիրներով արեւմտաղը կամ հրամափա-
արեւմտակումը գտնուող առհմանակից նամիտով
եւ հարաւակողը կամ հրամա-արեւելակողը
գտնուող նշիք(պիով): Ասորեսամացւոց պատուին
ընծայած գլուխ իր ցաւընեւ օր իրենց յ սպարերարար
շատ դիրին եւ այս երկրին մտնելու: Եւ կ'առաջ
արձերեմ այս երկրին համար այս դաշտուն, որ
դիեւալիք արեւմտան կամ արեւելան ափին
վզոյ հրամափակ Պարիսուին եւ հարաւակն Փարար-
փերինի մինչև կը ատամանի, վասն զի հրամափա-
կողն եւ, հրամափարեւելակողը գտնուող
գտնուարին լեռնաշաբարէն հաջու կենար կապանն
ըլլուլ Ասորեսամացւոց կուսակապակն վարշաւ-
թեան: Հարհար առանք, որ նախամարա լոկ
աշխարհագրանակն եւ, վերջնէն, երբ նոյն երկրին
հետ շատ քի գտնուաներ միացուեցնո՞ւ մի եւ նոյն
վարչութեան տակ, վարչակն որոճածութեամբ
շատ ընդարձակուեցան: Թէ նևիպի ուղարկի
ասհմանակից եւ Հարհարի, երկու իրարժեննեւ
կը տեսնուի: Այս կը Ասրդոն նևլլիք(պի)է առանուած
Բիտ-Բարզուած գաւառը միացաց Հարհարի, եւ
երկրորդ կուտասոնի քանի թիւ թիւ 71ն յայտնապէ
կ'ըստու: «Քանի ասորի Ասորիք, ամսն է Հար-
հարացոց, որ նևիպի երկրին ասհմանին վզոյ եւ:
Սանհերիք որմանագրութեանցը մէջ Ասորիքի
կը մշւսի իր ի պղանեն անտի Նևիպան քապազ:
Հրամափակ Պարասպույի եւ հարաւակ (յառակ մոտք)
Հարհարին միջնէւ՝ սահման Զգերիու ընդն մտակըր
քնարաւուն ենք ինչպէս Արանդուս-Արանդուսը:
Նոյնպէս եւ այն հնէն երկրիները, զորոնք Ասրդոն
Հարհարի արարանացին կուսականին իշխանու-
թեան տակ դրաւու շատամական իդիսիւն գետու-
եր՝ ուղանիկ՝ վերին եւ սորին հանացքն լուր
մատակարարողը:

Հարհար աեղաւորելու համար մինչեւ
հիմն եղած փոքրերն գլուխ, ամենէն յառաջ
յիշելու ենք որ Լեռնորման պահ երկրու նամիտի
հարաւարեւելակողը՝ Կարինտ-Կամբագենէնէր տեղը
դրաւու ըստ ին չափէն անեն գեղ ի հարաւ-
արեւելակ դաշտուն է: Ծառուկ՝ առանց աեղը
շնչելուն մէնք հնանուն կըս թէ մերձաւուացն
արեւմտան Մարտ մէջ եւ նշիք(պի)ի արեւմտա-
կողը ըլլուս է: Եսուսուի ներմոնչահամիլ կողմերը
դրաւու թէ Ասրդոնն հարաւարեւ նամիտուք եւ
հրամափակ Ասորին միջնէւ: Վերջապէս Բիլլէրիքէ եւ
կարծէ թէ Հարհար է Կամբի մէկ մաս, ոյն ալ՝
ամենէն արեւելանը: Հարհար քաղաքն պայօտան

digitised by A.R.A.R. @

Հեջարք քովերը կը փետուէ : Ի իլլէրքէ աղ Արանցշառի և Արագիշի իրարժեւ տարերէ ըլլաւ կ'ընդունիւն եւ վերմինք Զերերու ընթ արեւելու կողմէ կը գնէն . Արանցիւն կամ վերին ծանծքը կ'ամսարի Թեմաց-ռուս վահէ՝ Խանուրու արեւելեան հոգիք, եւ ասորին ծանծքին վար գտնուող Բիտ-Ռամանուան կը նոյնացնէ այլ դաշտուն հետո, որ Ելինդրուգի, Դիեւալայի և Նովրաստիկի միջնէ կը ասաբանուի նորարարութիւն արարդապատահէ ոչ արարու ի նորիցուցնէն իրա մաս մերդապար մը ոչ անհանու դեսի մ'ափառու զայր բարձրացած եւ միջնաբերդէ մը արիուած :

Սարդոնիք Տարեգը. 158-162 կը ծա-
խօթացնէն մեղ գարգար շատ մը մարդկան
գաւառակներ, որ են բախտիք, զը Սէյ առևու-
սառաւածից ի թարգման են այս թարգմանու-
թեան վրայ Հիմնաւելով կը Խոյնացնէն Հնոց
Վայրության Արթուրով ծօս, պարունակ Բիստ-
ման (Հնագոյն ճեւ Քեհիսուսն) անդույն հետ,
ուր գտնաւած են պրատիկանեան ամբանագրու-
թեանց ամենէն մեծեր ու կարեւորները:
Վայրության Հիմնարկերին բաժանաւան բառէն
“սելի” աստվածացն կը մինչեւ առ հասարչիք
բաց պայ անենք առուելու բարեկիք Թառ առաջած

Արեւելքին Ասրաբացոց կը յաջորդէ ար-
ձանագործ թե առաջ մէջ՝ աւ երկիրին Կապարի (կամ՝
եւ Երկիր) Հզր Մանգափացոց՝ Կապարցութեան
աշըքի առջև առնենալով՝ Կապէտան պէտոց ճնք
Մարաց արեւ ելակազմիք փնտաւէլ։ Այս խօսքը թէ
Մագափացիք Ասորեստանցոց լուծըթ օթապիլով՝
իւսներն ու բացասականները Քաջաւեցան եւ
վասներու տակ Խանկացան, Խաններ այնպէս մը
մէկնել որ յառաջ արեւմուտք կը բնակիին,
ուսաէ Ասորեստանի մօտ Սակայն կինայ անիմաստ
խօսք ալ ըլլաւ։ Մահանդիքից երբեք իրենք
զբրենք Ասորեստանի հպատակներ Համարած պահէ
ուսաւ։ Մասնաւհանեած մասնաւեց ման էնն։

“ՀԱՅՈՅ ԹՈՒՅՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՒՐՃԱՐԱՐԻ ՔԱՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՅԻՆՈՒԹՅՈՒՆ”

Դեռ թարմ է Հանդէսիս ընթերցողներուն մտաց մէջ պայ խնդիրն, որ Ապրիլ թույն մէջ յարոցուած էր Հայոց Թուականի հաստատութեան ժամանակի նկատմամբ։ Հոն ջաւանցուած էր ապացոցանել՝ թէ այսոր ի ձեռին ունեցած ապրեցաց եւ կիրառութեան սկզբն նայելով՝ «Թ գարեն է առաջ Հայոց Թուականն դոյութիւն չընկերո, եղակացութիւն մը, որ ողիղ կը հետեւէք ցցյմժ ծանօթ նախնեաց դրութիւններէն եւ վաւեր յիշատակարաններէն։ Սակայն այսու չեր դիտուած բնաւ սորապիրաթիւնն, ինչպէս կարծուցաւ, բայց ոչ ալ աւանդութեան հետեւիլ, ոյլ զուտ